

Որով հուշեր չըռայլ չեղեմ մ'հիացումի,  
Այբարե վրեժեմ, աստուածային, ու երկնասալաց:

Յորդորակներ շիժենեան,  
Կամ Նըւազներ յաղթութեան,  
Եթէ դիւթիւ կրգերուդ հետ թաղատուին,  
Կարծես անոնք շըռիդներ են սընապարծ,  
Կամ ժըխորներ երկայտին,  
Որոնց մէջ մենք կը զգանք պարագ մ'անկասկած:

Ինչ քաներ են այդ երջանիկ երգերուդ  
Ազդերները վիժանուտ.  
Ինչ հովիտներ, ինչ աւելներ, ինչ լեռներ,  
Ըսէ՛, դաշտի ու երկինքի ինչ մենք,  
Յաւերու ինչ անգիտութիւն ու ինչ սէր...:

Քու այդ անխառն հաճոյքներուդ ցանկաւի,  
Նըւազում չէ՛ կարելի.  
Ու մանձրոյթի սիւ ըստուերն ալ մըթամած՝  
Քեզի երբէք չէ մօտեցած. [տըխուր,  
Գուռ կը սիրես, բայց չես ճանչցած սիրոյ յափրանքը

Երբ արթուն ես, և կամ երբոր կը ներհես,  
Մահուան մասին կը մըսածես  
Շատ աւելի վեհ, ճշմարիտ ու խոր բաներ,  
Քան կ'երազներ մահաւորներս իմաստակ.  
Ապա թէ ոչ՝ ինչպէս վանկերդ հաճոյքեր [տակ,  
Այսպէս պիտի հուշին միշտ բերելոյ գետի մը պէս յըս.

Մենք մեր շուրջը կը դիտենք յար,  
Եւ կ'արտասուենք տըղայարար  
Այն բաներուն համար որոնք ալ չըրկան...  
Ամենանկեղծ մեր ծիծաղն իսկ ցընծութեան՝  
Միշտ ցաւով մ'է բոցուած.  
Մեր հեշտագոյն երգերն անոնք են միայն,  
Որ կը պատմեն մըսածութեան տըրամած:

Սակայն կթէ կարծեսդին արհամարհել  
Առեւութիւնն, հըպարտութիւնն ու երկան.  
Եւ այնպիսի արարածներ ըլլայինք որ յաւիտան  
Չըստիպուկինք արտասուել  
Չեմ գիտեր թէ ինչպէս անհուն հաճոյքիդ  
Մօտ գալ պիտի կարենայինք մեր իղձերով միամիտ:

Գուռ վեհ ոգի, արհամարհելը մեր երկրին համօրէն,  
Քու արուեստը՝ բանաստղծի մը համար՝ [տար,  
Լուսագոյն է կըռոյթներէն ճեշտ մայնքու բերկրապաւ.  
Եւ աւելի ճոխ այն ըսուր գանձերէն,  
Չոր հէք մարդիկ գերբերու մէջ կը զգանեն:

Սորվեցո՛ւր ինձ ուրախութեանդ կէտը գոնէ.  
Եւ լաւ գիտե՛մ որ կթէ  
Իմ շրթներէս մերթ հուշին այդօրինակ  
Խննդութիւններ երկնասալաց,

Գիտովութեան յորք ըզիտե՛նք ներդաշնակ, [հընդրեմ,  
Աշխարհն պիտի ունենդերէր ինձ, ինչպէս հիմա ես կ'ուն.

Percy Shelley

Թարգմ. ԵՂՅԱ ՄԷԼԷՏԵԱՆ



ՊՈՏՏԻՆԻՆ ԱՌՋԵԻ

Գեղուհի կիսանդրի մ'է ժիւնաթոյր  
Իր պատկերը, զոր կը դիտեմ հաճոյքով.  
Դիմքն ալ թուղթի հայելի մ'է անպարոյր  
Ուր կը ցոլայ սրտի անդորրն անխընով:

Աւերք ունի ծովախորհուրդ ու աղուր,  
Ուր տնչանքը միշտ յայտնով կը թրթոայ.  
Կ'ուզեմ ըմպել դիւնովութիւնն անտղոր  
Այդ հրաշակներու ծովանկերուն բերեղեցայ:

Նայուածքները անհունին մէջ սեռեան՝  
Կեանքի անյշ կերպներով բեղմնաւոր,  
Արդեօք սէրքն ան կը փնտթէ լուսամտ,  
Արդեօք սէրքն կը խոզարկէ հեշտամոր:

Ու կը նայիմ սե վարսերու խորքերուն  
Որ սաշն վար գետերու պէս կը հոսին  
Աւերք աւերք, շըռայլ, աստա ու ցըրուն,  
Ու կը սպասեն զգեփռներու համօրյինն:

Գեղուհի կիսանդրի մ'է թանկագին...  
Չը բարբառի, շրթունքները միշտ լուռ են.  
Բայց աչքերը ինչեր, ինչեր կը խօսին.  
Անոնք ներքին կեանքի վեճը կը պատմեն:

Եթէ անգամ մը իր թագուն հողին  
Յազուռաւիք խորութիւնները դիտեմ,  
Եթէ ըրող շրթունքներն ալ բարբառին,  
Քընարս սրբան պիտի յուզուի, ես գիտեմ...:

Հիացումով ես կը նայիմ պատկերին.  
Որ արժան մ'է ծիծաղագիշ, ժպտագին.  
Իր նայուածքը՝ մոզութեան վանկ մ'անմեկին,  
Որուն կապուած է զագտնիքը իր սրտին.

Բայց ասանց որ բարդ հանգոյցն այդ նայուածքին  
Եւ չեմ կրնար լուծել երբէք, միշտն որ  
Շրթունքները կեանքին վեճը չը խօսին,  
Ու չը բանան սրտին զերբը փառաւոր:

Եթէ կեանքի ճանապարհին մէջ դժուար  
Իր ոտքերուն տակ շըռանքներ ընձեղին,  
Ու ճակատին վրայ վարդեր փթթին դիւթաւառ,  
Բառաստեղծն ալ պիտի բերկրի հոգինն:

**ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ**

Խորակները սալերս զիս պիտի վերնես...  
Փոթորիկէն խուած բեկոր մ'իմ չարաբաստ.  
Կը տանջըլիմ կորսուելու գազափարէն.  
Բայց շանցերս վրասանգին զէմ չուտին իմաստ:

Ա՛հ, արդեօք մ'եր պիտի տանի յորմանցը զիս.  
Իր պըտոյտցին մէջ բանաւորը խաղալիկն եմ.  
Դեռ շատ Հեռու մընայ գաւառն իտէալիս,  
Եւ արեքուր տակ կը բացուի վիճ մը նըսեմ:

Ո՛վ լոյս, որ մերթ խոստու՞նքրդ զիս պատրեցիր,  
Մտքիս սալէ ուրուագրելով փայլուն գիծեր,  
Եւ գունագեղ Հորիզոններ անձայրածիր,  
Գու փաղաքուշ Հաւաստու՞նքրդ մ'եր են Յնացեր:

Կոհակներուն մէջ մինակ եմ. ու ցէլ մը վերջ  
Կը վախում որ դժեմեմ ամբուող մը պիտի գայ՝  
Խորտակելու տեսականիս կղզեակը պերճ,  
Ու անկէ ետք ինձի ուղի՛նչ պիտի մընայ:

Ա՛հ կ'երթամ. ովկիանն է իմ ճանապարհ.  
Բայց ինձի Հետ կը ճամբորդեն յուշեր անմեռ,  
Յուշեր, որոնք զիս նշարակող փուշեր են յար,  
Որ Հեռացրելս կը Հաւածեն իբրև ըստուեր:

Թողո՛ւ երկիրն նախորերու խաղաղ կենացին,  
Լըքէ՛լ բոյնը՝ ուր մանկութիւնն է ուռճացեր.  
Եւ դառնագոյն Հըրածելի մը մէջ վերջին՝  
Ճամբայ ինչաւ, կրք սիրտն չհաւանդ մեկնիլ չուզեր...:

Ճակատագրի պահանջն է այդ անդառնուի.  
Երբ ցեղ ըընող Հողին վըրայ դառն է պայմանն,  
Եւ Հոն բաղգիւր աւազներու մէջ կը իւրելի,  
Պէտք է մեկնի՛լ, ըմպել ախժինքն օտարութեան:

Պիտի անցնիմ ես ծովերու կոհակներէն.  
Պիտի պաղգեմ կուրծքս հովերու խօլ գայրոյթին:  
Ա՛հ, թող անոնք բողբոջ մը մէջ զիս ջնջեն.  
Գանի որ կեանքն ինձի Համար խաղ մ'է՛ սսին:

Երբէ՛լ այսպէս, ջրէ՛լ վըհատ, կը սրտին մէջ  
Կը կտրատուի բզիւններու ամեն երակ.  
Եւ անորոշ վարանքներու մըտայլը գէ՛լ՝  
Ամէն վարկեան կը ճշշէ միտքն իր լուծին տակ:

Ո՛ր սարի գոգն ընել բարձը խոնջած գլխուն.  
Ո՛ր ափին վըրայ փնտուել խորը մը սուսնջական.  
Եւ բաղիւր եմ դուռներու՝ որ անաղորտն  
Լըռութիւնը ունեցեր են զերդ պատասխան:

Ո՛ր, այլատեսաց Եսի Հաշիւն է այն ըստոր,  
Որ մարդու՞թեան ամբողջ կենանքն է թուճաւորեր:

Եւ իրերու բաղադրեր մէջ զոյն մը պղտոր,  
Դարձընելով սպրիւն այսքան դժոխճըրեր:

Եսի հըրէզն կըք կրկէսին մէջ ուրացաւ  
Իր եզորը շահն, ու գայն ճգմեց, ա՛հ, այն օրէն  
Մարդիկ աշխարհն ըրին կիրքի զըծիւք մ'անըաւ,  
Եւ իրարու դեմակներու վրայ կը քալեն:

**Ա.ԱՏՂԵՐՈՒՆ**

Գիշեր ատեն ազմուկները երբոր լռեն,  
Ձընա՞ղ աստղեր, զիս՛ք որքան ես կը սիրեմ,  
Որ պարմանի գազափարեներն իմ ուղիքանճեմ՝  
Ձեր Հեռաւոր սահմաններուն այց մը ընեն:

Դե՛հ, մ'ը Հսկայ արուեստն էր որ կերտեց ըզձեզ,  
Եւ իբրև գաղղ Համայնական գեղեցիկին,  
Մի՛ջոցին մէջ ընդելուզեց ըզձեզ այգպէս.  
Ը՛հ, որ մ'ը մասնեք ըզձեզ Հոտ ազուցին:

Երբոր դիտեմ ձեր լուռ ընթացքը Համալագի,  
Եւ ալցերուս մէջ ձեր լոյսէն շիթ մը կաթիլ,  
Այն ատեն ձեզ կ'ուզեմ ընտրել կեանքիս թերագի,  
Ու սիրաբուս Ամ ձեր Համբոյրին կը կղկաթի:

Ի՛նչ Հրաշալի ճըրագներ էք զուք բոցարկու,  
Երկինքի մեծ նըւթրանին Համար շինուած,  
Անճառելի Անճանութին երկրպագու,  
Մի՛շտ կը պճնէք լուրթ եթերը Համատարած:

Ես կ'իրագեմ այն դարերը, կըք բընութեան  
Հըզոր ձեռքը ձեզ քառնէլ բարձրացուց վեր,  
Եւ Ամբասին մէջ ձեր շարժումը կըտական՝  
Ժամանակի քայլերուն Հետ կը մրցի դեռ:

Դուք այն օրէն ի վեր այգպէս միշտ ման կուզաք,  
Այցեկելով ուրբոններու խորշերն ամեն,  
Ու չէք մոռնար մեր Հիւզերն իսկ անփառունակ,  
Մեզ բերելով տարտամ լուրեր Հեռուներէն:

Ո՛րքան քաղցր է ձեր նայուածքը գործակաթի,  
Որ բարձրադիր ձեր վայրերէն կը խոնարհի,  
Ու կը փնտռէ թուշուի բոյնն իսկ աննըհատ,  
Հոն զընեիւր շտապիդ մը յանձնածացի:

Նոյն իսկ գիտեմ թէ ինչու՛. ձեր լոյսը բեկբեկ  
Կը փեռնէլ սուսապատը գիշերային,  
Ու աշխարհը կըք կը ներհէ, դուք կը Հսկէք  
Մինչև ստառ, մինչև դարձը արեգակին:

Ո՛վ թէ ես ալ տիեզերքին մէջ ձեզի պէս  
Կարենայի ամեն անգամ ընել ջրլան,

Ու ըստյե ձեր խաղերուն հանդիսատեսն,  
կամ սորզէի զէժ ձեր կհանթէն մի քանի բան:

Եւ կ'ուզէի տեսնել կեանքի նոր նոր ձևեր,  
Ամբաւսութեան մէջ խոզարկել միշտ զաղտնիքներ  
Բայց քանի որ սաւառնելու շունքիմ թեկը  
Ինչպէս կրնամ ձեզ ուղեկցել, ես չեմ զիտեր:

Մտքին թռուիչ ուրեմն ընկեր ըստյե ձեզ:  
Ու երբոր մերթ զիշերներ ձեր ձառ ճակտին  
Վարտական զաղտնիքներն իմ ծարաւի,  
Ինձի լուրեր հաղորդեցէ հոռուներն:

**Մ Ե Ն Ա Ր Ա Մ Ա Ն Ի Ս Մ Է Չ**

Սէրը նորէն կու գայ տանջել զիս այսոր...  
Մենարանքս Գողգոթայ մ'է մահաբոյր,  
Ուր կը խաչեն զիս զրդիւններս անպարտ,  
Զբիւտեմքու մղձականջով մ'աւաւոր:

Եւ ես, ի զուր, կամքի ճիզով մ'անուովոր,  
Երբ՞ կը փորձեմ քստիզծել վիշ մը անդոյր  
Եւ հոն գտնել բուր իզմէքս լուսաթոյր:  
Պայքարումէն կը շքորդի կամքս անգոր:

Տաղտազելով յար յոյզերով անհանդարտ,  
Մինչ կը ջանամ անհունացնել կիրքն հոգոյս,  
Կը գողգոթեն կեանքիս հիմերն անհաստատ:

Կու լայն հոգիս, և զիշերներն՝ մինչև լոյս՝  
Կը հաւածեն զիս խորհուրդներ տխրազին,  
Ու կը քանդեն Յոյսի խորանն իմ սրտին:

ԵՂԻԱ ՄԵԼԷՔԵԱՆ

**Հ. ԱՐՄԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ**

Հանճար՝ յոյն և լատին դասականներ  
րով սնած. լեզուն քնարագոռ, մտքերը  
ամպորոտ, սաւառնումը բարձրաբերձ:

Հրեշտակը որ Անմահին անկանջին կը  
գեղգեղէ հայկեան յաղթանակի յաւէժ  
բերկրայի նուագը, բանաստեղծը անոր  
ոսկի ջնարը կը ինչդէ, որ կարող ըստյ  
երգելու իր « Հայկի դիպագն »:

Կ'ուրուագրեմ ամէն մէկ դրուագները  
այդ դիւցազներգութեան:

Ա. Գրուագ: — Այն որ իր հոգետա-  
ւիդ քնարով կ'երգէ մեր հաւատքին և ա-  
զատութեան տիրազուլիս դիւցագ հայրը,  
բանաստեղծ Բագրատունին կ'աղերսէ որ  
այդ հրեշտակը գայ շարժէ իր մատուրնե-  
րը որ կարենայ երգել փառքը Հայոց հօր:

Հրեշտակը երկինց դունէն կը սաւառնի  
դէպ ի Հարը, կը դիմէ հոն՝ Հայաստանի  
դիւցազին վահանի պատրուակը բանայու,  
սակիկմբէ ահեղ պղինձը որոտալուն, ամ-  
պարիշտները ահարեկած, պիտի սարսին և  
դղրդին: Բարձեալը՝ հրեշտակին կը պա-  
տուիրէ, որ Հայկաշէն պատգամ տանի,  
ըսէ Հայոց սիրելի հօր որ վրէժխնդիր ը-  
լայ, « փութացի յոր մեքս եղաք զորձ  
քաջութեան ի սիրտ նորա »...

Մոկաց լեռները կ'աւետեն առաւօտեան  
ժպիտն անոյշ, Հայոց հրեշտակը կը թռչի  
Հայկայ վրանը, ու դիւցազը մարտի կը  
մղէ. անոր կ'իմացնէ, որ ձեռք ծալած  
Աստուծոյ միայն պէտք չէ ապաւինիլ,  
այլ պէտք է դիմադրել և պատերազմիլ:

Հայկ և հայկազունը կը փութան, պա-  
տերազմի կը պատրաստուին: Ծոփաց զա-  
ւառը և Բզնունիք ես ու գեռ զործի մէջ  
են: Կը լսուին դարբնոցներուն կոփու-  
թառանջը գոռ: Չուրուած կոփուած են  
սուսեր, տէգ և նիզակ, կապարճ, զրահ,  
պէսպէս զէնքեր, այդ ամենը կը մթերեն  
Հայկաշէնի նկուղաց մէջ:

Հայկաշէնի մէջ է Հայկայ դաստակեր-  
տը, զինարանը, երիվարաց ասպատանը  
և ամբարանոցը պատերազմի բիւր գործի-  
ներու: Այն ունի պարիսպ շուրջանակի,  
ամուր մարտկոց, մահարձաններ, խորա-  
նահար բանակներ. հոն քաջարի զինուոր-  
ներ պատերազմի փորձեր կ'ընեն: Աւա-  
նին բարձունքը կը տեսնուի դիւցազին  
պերճ սարաւոյթը, ներսը սալալատակ, և  
սինազարդ կնեայ դահլիճ, ուր կայ Հա-  
յոց հօր մարմարեայ անպաճոյն գահը,  
իսկ դուրսը գաւիթ մը և բուրաստան:  
Եւ ահա սրահի սինէն, արծաթի բառնա-  
լիքով կախուած՝ Հայկ դիւցազին վահանը  
զարնուելով կը հնչէ. և ամէն կողմէն ա-  
նոր որոտը լսուելուն, բազմութիւնը կը